

Բայց ժամանակն այդինքնու մշակութեան է վարդազոյն գարունն, երբ գայ ջինջ թըռչունն Որմէ օծերը կը տսական ահաբեկ. Եւ կամ աշունն՝ իր առաջին ցուրտերուն, երբ սըրբաթիչ արեւն ամառը անցած Բայց չէ մըտած զեռ ձըմնուան շմէն ներս:

Քարգ. Ա. Ն. ԴԱԶԻԿՆԱՆ



ՕՆՆԻԿ ԶԱՌԱՓԵԱՆ



Անցած նոյեմբերի տասին, Բարիզի մէջ մեռաւ տաղանդաւոր երիտասարդ մը, չափազանց թարմ հասակի մէջ:

Գրեթէ համեստ անցաւ այս մահը, այնպէս՝ ինչպէս եղած էր նա առհասարակ կեանքի մէջ: Բայց որպէս զի բոլորովին չկորսուի նա հայ գեղարուեստի կեանքին մէջ ևս, պէտք էր իր մասին մի քանի տեղեկութիւն արձանագրել:

Զառափեանի ծնողըը Շուշեցի է. Օննիկը ծնուել է 1903 թուին: Նա մանկութեան ատեն ցոյց է տուեր հակում նկարչու թեան. մտածեր գրեր է սրամիտ պատմուածքներ, որոնք նկարագրողը է իր մանուկ երեակայութեան ուժովը:

Երկու տարեկանէ սկսած ապրեր է ժընևի մէջ, աւարտելու մօտ թողեր է վարժարանը՝ չհանդուրժելով ուսուցիչներուն: Նա ծանօթացիր և երեք տարի աշխատեր է եուքօսլաւ մեծ նկարիչ Mirko Racki-ի հետ, որը ծանօթ ըլլալով արևելեան խառնուածքին, Օննիկի ճաշակին և երևակայութեան տուեր է հօգօր դրոշմ և թիչք:

Իր մահէն յետոյ, ես տեսայ նկարները: Զառափեանի համեստութիւնը պատճառ է եղած, որ իր նկարիչ ընկերներն անգամ անծանօթ մնան իր աշխատանքներուն, հակումներուն: Էս տեսայ իր ծաղրանքկարներուն մէջ այնպիսիները, որոնք արտադրուած այդ տարիքին մէջ՝ կը կրեն իրական ցուրբեր հասունցող տաղանդի:

Անոնցմէ մէկը՝ «La Turquie Libérale»-ն, նկարուած Բարիզի խաղաղութեան ժողովին առթիւ, հրատարակուած և ցրուած է քսարերու վրայ:

Ժընևի լճին վրայ, իրիկնային ժամերուն, ունի հանդարտ և խոհուն paysage-ներ. ասոնք իր սկզբնական գործերն են. շատերը պատուած զգօճ մասններով: Երկու վերջին Բօրդրենբըր սակայն, մանաւանդ մէկը, երիտասարդ աղջիկ մը, այնքան խաչկանացած և ներքին թափով է ստեղծագործուած՝ որ ուղղակի յաջող է: Յատկանշական է՝ իր տեսնելու այս երկու ձևերը. տեսնել կեանքը՝ իրական, մինչև ծաղրական ծայրայեղութիւն. տեսնել կեանքը՝ վերացական, մինչև ծայրայեղ իտէականացում: Այս ապացոյց է գեղարուեստական բազմակողմանի խառնուածքին:

Սակայն, ծաղրանկարը ինքնին մեծ ապագայ չունի գեղարուեստին մէջ, և (Մնիկը գնաց հետզհետէ դէպի լուրջն ու խորունկ: Անիկա կը գտնէր նոյն իսկ որ գոյններն ալ իր գործը չեն, իր մէջ Զներու խլրտումը կը զգար: Եւ Բարիզ գալէն յետոյ, ուր նա ապրեցաւ երկու տարի, մտաւ Académie Julian-ը, քանդակագործութեան նուիրուելու: Եւ այսպէս, արագ, եւ անցաւ կեանքէն, թողելով իր ետև ստեղծագործական փորձիկ փունջ մը՝ շինուած խանդավառութեան, ձգտումի և երիտասարդ տաղանդի չբացուած ծաղիկներով:

Իմ սրտիս ամենէն դպչողն այն խոեայրիին է: որ կ'անցնի այս երիտասարդի բոլոր դիմանկարներուն վրայ, որ կը նայի իր վերջին բոլոր կնոջական ձևերէն: Այդ սլացիկ, էկիպակ մարմինը, այդ խոհուն, մանկական վճիտ աչքերը, որ կը յիշեցնեն Botticelli-ի Venuse-ը, նա երգեր է հնգար ձևերով, հազար գոյներով, իբ կտաններուն վրայ, ինչպէս կ'երգեն պուէտները, Սէլը, իրենց գրեթեուն մէջ: Այս «fix model»-ը, կը թուի, ո՛չ միայն ճակատագրական դրոշմ դրած ըլլալ իր գեղարուեստական ստեղծագործութեան

խորը, այլ իր հոգեկան կեանքին մէջ ևս, կատարած՝ նակատագրական դեր:

Իր վերջին նկարներէն մէկը՝ կնոջ մանկական դէմք մը. տժգոյն, նուրբ աղուամազով ծածկուած այտեր. աչքեր լեցուն անհուն բարութեամբ և վնասական դաժանութիւնով. շուրթեր՝ կարմիր՝ կի-

թօֆի «Գերադոյն համբոյրը»: Այս երկու գործերը իբրև ներքին ապրում, նման են իրարու: Երկուքն ալ ծնած են խտտագին տառապանքէ: Հայ երիտասարդը, այս գործին մէջ ցոլացուցած է իր հոգեբանական զրութիւնը՝ սիրոյ և գեղեցկութեան նկատմամբ: Եւ այդ նիզակները, վերջա-



ՕՍՏԻԿ ՋԱՌԱՓԻՏԱՅ

սարաց՝ որոնք պիտի արտասանեն «վերջին խօսքը»: Շարժում կայ այս նկարին մէջ, կը թուի՝ որ վամպիրի պէս, դէպի բեզ կու գայ, գեղեցկօրէն և զարհուրելի: Այս դէմքը շրջափակուած է սև անծայր մազերով, որոնք կը նետուին դէմքին ամէն կողմերէն, սուր փուշերու պէս, սլացիկ նետերու նման: Եւ գիտեմ, Լիւբսէնպուրկի միզէին մէջ անաւոր արձան մը. Գրիս-

պէս, դպած են իր սրտին: Կարմիր շուրթերը՝ արտասանած են «վերջին խօսքը»:

Այս նկարը, ինծի համար, կը մնայ իր փորձրիկ գլուխ գործոցը:

23 Գեկտեմ. Բարիզ

ՌԱՅԱՆԷ ՋԱՌԱՐԵԱՆ